



Գ. Տարի, Թիւ 9, Անդստեմբեր 1, 1930

ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿ ԶՆԳՇՈՅ ԽՕՎԱՅՈՒ ՌՆԹԵՐՑ. ՌՆԿ-ԵՐԱՆ

Հրատարակելի Գրուքիւններ Ղրկել 923 N. Leavitt St., Chicago, Ill.

ՏԵՐԱՀԻ ՄԱԹ-ԱՆԵՐ

Աչ եւս է Տիրուհի Մաթուսան, մեր սիրելի մայրիկը, որ բարոր զինքը ճանչցողներու հոգիին ո՞չ քաղցը յիշտակ մը ձկեց ու այնպէս իր յանի-տեհական հրաժեշտն առաւ այս աշխարհէն:

Յս աղայ հաստիկս ձանչցայ զինքը՝ իբրեւ իմ
մօրս մտերիմ ընկերութիւն, ինչովէս նաև իբրեւ
մոլոր իմ մտերիմ ընկերոջն:

Արքուն ազնիս ու աստածավալախ կին մըն էր
ան, որքուն գոհարեցագ ու նուիրուող իր շուրջին-
ներան և իրեններուն: Ան ձանցած էր լսյուին ար-
ժէքի՝ մէր այդ յետամնաց Երկրին մէջ, և իր զա-
տկներան պատիաբակութիւնն ու ապագայ բարօ-
րութիւնը տարածավելու համար, չոտ ինչ զոհեց իր
մայրակին ոչ բէն, զրկեց զինքը անոնց համբայը-
ներէն, ժողիաներէն և կամավիճն բաժնուեցաւ ու-
նոնցմէ, որպէս զի լուսպոյն պատհաւթիւնը ու-
նենան պատիաբակուելու և լուսպոյնս ապագ-
անաւելու կետնքի ամենի կոխին համար, որ իրենց
բաժնը պիսի ըլլար անուագակոյու:

Հանդցեալը ամէն ինչ զոհեց իր զուտկներուն
երջանկաթեան համար, և ի վարձատրութիւն իր
զոհաբերութեանց, կեսնքի վերջին ասրիներուն ո-
ւելի բախտուոր զանուեցաւ քան իր միւս ընկեր-
ները և վայելից իր զուտկներուն սէրը, զուրգու-
րանքը և բոլորնաէր հոգածութիւնը: Իր ընկեր-
ները զահ զացին անդութ ու խենէ թուրքի խոշ-
տանգումներուն և վայրապ յօշտումներուն, հե-
ռու իրենց սիրելիներէն: Ողբացեալը մաղապուր ա-
զանցաւ նոյն չարտչուք բախտէն, մէկ քանի ոտ-
քի վայելից իր սնուրանիկ զաւկին հոգածութիւնը
Երուսաղէմի մէջ, և անաէրունջ որբ մը որ-
դեկրած՝ անոր հետ եկաւ Ամերիկա, իր երկու զա-
ւկիներուն մօտ, վայելից անոնց սէրը, և այսօր
կը բաժնուի անոնցմէ ու բոլոր զինքը սիրողներէն՝
Մարի մօր մը և տուաքինի կնոջ մը համբուր ձգե-
րակ իր եալին:

Մենք վստահ ենք թէ ան երջանիկ էր վերջին
առրիները և հպարակ՝ որովհետեւ կը ահանձը որ
իր զատահներէն խրաքանչխրը զբաւած է իր ար-
ժանի ահզր և պատուարեր զիրքը բնիկերութեան և
ազգին մէջ։ Եւ արգէն մայրեարու համար ի՞նչ կայ
ուելի երջանկացնող, քան ահանել իրենց ձագուկ-
ներուն մեծնութը եւ բարի ահուան ու համբաւի տի-
րանալը։ Տիկ. Տիրուածի բարի ու զթու էր ամէնուն
հանդէպ, կը զուրզուար րուրը անոնց վրայ, ո-
րոնք պէտք ունէին կարեկցութեան եւ քաջալերու-
թեան։ Տիպար մըն էլ ոչ միայն իրեններուն, այլ
բորբին համար, և ևս զինքը մէծ ուրախութեամբ
և ակնածանքով «հարսա» կը կոչէի ու ան զիս կը
սիրէր իրքի իր հարազատը։

Ճէն էր առ բնաւորութեամբ և ուրախ, իր ներկայութիւնը խինդ ու սպեկտան չըճռանք կը պատճառէր բոլորին, իր խըստները և կատակալից վերլիշումները չին օրիրուն՝ լիցուն էին իմաստութեամբ և խոնդագալու զորովով: Պէտք է բայց որ մայրեկին ուրախութիւնը կը ըզիսէր իր վճիռ հոգիին ըալութեան ու աղնուաթեան:

Ան շոտ միծ խոնդավառութեամբ կը համեւէք
Չնպայ վերջ. Միւսթեան զործոնէութեան և ա-
մէն ասթիս իր ներկայութեամբ և զործնական զո-
չոզութեամբ քաջայիր կը հանդիսանար անոր ձեռ-
նարկներուն: Կը սիրել տեսնել իր հայրենի պիոյին
որդիքը մէկ յարկի տոկ մէկանկած և միտկամ նր-
ւիրատ նոր Չնպայ վերացինաթեան:

Աւազով որ հին սերմաննոր հասպահեաէ տեղի կուտայ առքիներու ծանր բեռան տակ, և խոչը պարագաւթիւն մը կը թողու իր եալին: Աղբալի է մեր մայրերուն մաշը, մանուաննոր տնոր համար որ անոնց հետ կարծես կը մեռնին մեր տառնդական առաքինութիւններն ու աղջուական զգացումները: Մենք վստահ ենք առկայն, որ Մաթուսեան տաւնը ողիսի շարունակէ բրար օճախ մը բարութեան, հայրենասիրութեան և ծառայութեան:

Օբնիալ ըլլայ յիշտառկ բորի ու աստքինի
մայր: Թող հոգը թեթև ըլլայ յաղնտառնջ մարմ-
նուր փուլ եւ ածխնոց բնիցմիշտ հանց չի անվրդու:

ՆՈՐ ԶԵԳՈՒՇԸ ՆՈՒՊԱՐԱՀԵՆԻ ՄԵԶ

ԱՀա յիշատակելի զործ մը որ պիտի իրականացնէ Մի-
ւթեան նպատակը :

Այս մասին, վերջնական կարգադրութեամբ, Զնդուշի Վերացինաց Միութեան Կեղծանք հազար տուարէն աւելի կանխագնար ըրած է Հ. Բ. Բ. Միութեան, հինգ տուներու շինուաթեան համար, իսկ այսօր ուրախ ենք լսելու որ Զնդուշ աւանք պիտի բազկանայ տասը տուներէ, քանի որ հինգ տուներ ալ Բարեկարծականի իր կողմէն պիտի աւելցնէ մեր կողմէն շինուածին վրայ: Անչուտ մեր հայրենակեցներէն չառարկան անդամ է Յանձնական գործադրութեամբ:

Աշաւասիկ մեր նպատակին յաջողութիւնը ամէն որ քիչ մը աւելի կը ժօտենայ իրականացման։ Եւ մէնք ուելէ ժամանակէ աւելի այժմ կրնանք ինքնավատահութեամբ նույի ուի մեր պարագանաւթիւններուն, քանի որ մեր ուելէ աշխատանքը եւ արամազբած սէնթր իրենց նպատակին պիտի ծառային, եւ այսօր մեր նպատակը կ'ընթանայ համազգային վստահութիւն վայերաց Միութեան մը ձամբար, անիկան մեր զանձապահ։

Այսքան հաստատ ու նուիրական դործի մը հանդէպ
չկրնար աեսակչաներու ապրերութիւն զոյտթիւն ունենալ,
այժմ մեր ձամքան շակուոծ է եւ միայն մէկ է, այն է՝ դէպի
նոր Զիզուշ եւ ամէն բան անոյ համար :

Նորընսիր կեզր . Վարչութիւնը այս հաւատքով ու զիստակցութեամբ յժուած է իր պարագանութեան և նոյն հաւատքով կոչ կ'ընէ որ բարր Զնդուցիներ մէկ կողմ նետեն ըսփ ըստները և մէկ մարդու պէս միանան Միութեան չորջ : Եսկ այն Հայրենակիցները որ միջոց ու հնարաւորութիւն չունին մտնածիւզ մը կարմելու, անսնք եւս իրենց աջակցութիւնը կրնան բերել Միութեան՝ Կեղրոնին միջոցաւ : Միութեան անդամակցութեան տուրքն է տարեկան երեք տուլար, ահա այնքան համեստ դոհովութիւն մը, ո՞վ պիտի շուպէ որ իր կողմէն ալ քար մը արամապրէ նոր Զնդուցի շինութեան :

Աեւէ համակներ եւ զիմումներ զբկել կեղրոնի քարտուղարութեան հասցէին՝ A. Minasian, 475 17th St., Վլութ Նու Եռորդ, Ն. Ճ.

ԿԵՐՊՈՒՄ ԴԻԷՎԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ԶԼՈՅ

Հայ կամաւորներու կողմէ Արարտյի բարձունքին վրայ մղուած ազգային ազատազրական մարտնչումի 12րդ տարին է սր կը բոլորինք:

Փաստպանծ յազթանակի տօնախոմբութեան օրն է այսօր, լեցուն կոկիծավ և ուրախութեամբ։ Կոկիծը՝ մեր եղբայրներու կորուստին և ուրախութիւնը՝ անսնց շահած յազթանակին համար։

Հայ մայրելու և լիկուած քրյորեա վրիժտուովեան տօնի օրն է այսօր, ապդին ձակտին նետուած լալկան մակղերին անհետացման օրը՝ ձեռք բերուած Հայ քոչելու արևան զնու :

Զոհոգութեան ի՞նչպիսի մարմնացում, զաղափարական ի՞նչ վսիմ զգացում, զահուիլ արիցները ասլրեցնելու Համբը: Ասիկա աստուածային է եւ սուրբ, եւ անոնք որպէս սուրբի կը ննջեն՝ Սուրբ Տեղեաս մէջ, մասաւառ և թագե

մր տակ, որ կերպուած է ի յիշատակ իրենց հայրենանուց զահպալթեան, բարս անոնց կողմէ, որոնց սրախն մէջ կեն զանի է նահատակներս անունը և որ միշտ պիտի առը պատճութեան ծացը՝ անջնջելիօրէն:

Այս, անսնք կ'ապրին և պիտի ապրին, և որպէս լուսառ ջահեր պիտի փայլին երկնակամարին վրայ՝ մկներչներ հաւատի, յոյսի եւ սիրով զգացումները, չաւտքը՝ վերածնող հայրենիքին, յոյսը՝ անոր ապագայ մեծոթեան և ոչը՝ հայրենիքին:

Տարին անգամ մը, Աբալույի յաղթութեան տարկըցի
տոթիս, կր բառէ միայն որ մեր աշխեր զարձնենք դէպի այ
բառառու ջահը, յարգերու համար անոնց լիշտակը, ներ-
շնչուերու անոնց օրինակավ և հետապնդերու անոնց մեջ
ձգոծ կտակը։ Հաւատանք հայրենիքի զոյտթեան, աշխա-
տինք անոր զարգացման համար և սիրենք զայն, այ-
նոյն խոկ մեր արեան զնոն։

Փա՞ռք ազատութեան ձամբան վրայ ինկող նահատակ ներսուն եւ յարգանք իրենց զազափարին:

ԾՈՎԱՐՑ

ԱՐԵՆՏՈՒԱԾՆԵՐ

Այսօր երբ կը հետեւիմ Զագուցիներու կեանքին եւ զարծունէութեան, Հակասակ վատիաքիս կը սախազուիմ անոնցի ուժանց ցուցազրած բնթացքին պէմ զայլանալ ու վիճակ մտքիս մէջ բռն մը որ այդ մարդոց ի յարյ բերած երիշթին եւ բժրանումին յարմարի եւ նկատելով որ այդ ապահարենասէր եւ անիմաստ բնթացքը ունեցողներ՝ ամէն մէքիս հետ որպէս թէ կաստիցական ալ եղած են, կը զարդար թէ ի՞նչպէս ամենատարբական Հասկցովութենէն իւ զուրկ են զոնէ կարգապահութեան տեսակիւն:

«Ծօվաս» առողջ է կենսանակորչն միշտ ալ խարսխ է բարոր անսնք որ զես կը յամատին մեղանչել Զնդուցին բու չահին ու բարյական հոսկցուութեան զիմ։ բայց մենք վասահ զիսենք որ նոր Զնդուցը պիտի շինուի, եթէ հոգիով չիւանդ նախանձաւաները ինքինքինին ժայռերէն վար որ նետեն։ վասն զի ատիկս բանականութեան ձայնը եւ հայրենասիրութեան առորքն է, որ պարագաւոր հերմանի։

Որպէս ազգանիքը, արեմն, կ'ըմբռնինք թէ Հայրենիքի վերաշխութիւնը մ'եր բոլորին աջակցութեան կը կարօտի, առանց իսկ անդրագաղաքար թէ Հայրաստան արար ի՞նչ կարգերու և զագախարական աիբասկեատ թեան առակ կը գլուխուի: Այս իսկ ահասակէտէն նոր Զնոպութի մը ընութեան հակառակողներուն անցիան ու ներկան քններով, կը ստիպուին զանոնք հանրութեան ներկայացնել որպէս իսկական տոնեցուածու:

Ա. ԵՂՋԻՆԵՐԻ

↳ Click here to go to the book

Առաջան Սրբամեանի տան մէջ եղած չուռքոյթէն
դպրոցած

Մասպաշեանի տան մէջ եկած Հառարոյթն
դուցած

1

Quidam

\$26.00

Մեր շնորհակալութիւնը բայց նույիքատուներուն:

ՍԱՐԳԻՍ ԱԶՆԱՀՈՐԵԱՆ

Սրբի անհուն կոկիծով լոեցի մահը՝ Սարգիս Ազնահորեանի, որ կարձ հիւանդաթենէ մը յետոյ կնքած է մահկանցուն, Պէլլութի մէջ, Յուլիս 26ին:

Ազգականին մահուն անոպահելի լուրէն խոցուած որոտ անգօր կը զգած լիովին արտայտյակելու զգացումներս։ Կը բաւականանամ յիշելով իր կեանքի յիշատակելի զրտագներէն մէկ քանին, կենազբական զիխաւոր զիծերով։

Ազնահորեան փաքք հասակէն, ինչպէս ինք կը պատմէր, խիստ չար եւ կուտազան մէկը կուծ է։ Իր կեանքին մէծ մուր պանդիստիւն մէջ անցաւցած է։ Ամհմանազրութենէն առաջ Պրուսու և Կիլիկիու զահուած է։ Ամհմանազրութենէն միրջ չաղին երք տարի իր ծննդամայացը Զնկուչ մնացած է։ Յետոյ կրկն պանդիստիւն զաւագանը տուած նախ Կիլիկիու մէկ տարի մահայ միրջ, 1913ին անցած է Ամերիկա։

1915—16 հայրենիքն համաց ցնցազ լուրերը զինքը կը լիցնի անպուսպ վրէժով։ 1917ին կամաւորական չարժման իր սիրայօտ մասնակցութիւնը կը րերէ թէ համարնակութեան մասնակցիւնով եւ թէ արձանազրութեամբ։ Երեք տարի իր լուրջ հարենուկը լրիւ կը կատարէ իր զինուորական պարտականութիւնը։ Զինուորութենէ վիրջ վերտափմեալ հեղակեան չէթեական խումբերուն կը միանայ ու քանի մը կիւներու ալ կը մասնակցի։

Կիլիկիու մէջ մոսոգործ լուրով՝ գործը նախանձելի վիճակ ունէր, Սխրբու անցնելին միրջ կիլիկիու կեանքը չունեցաւ երբ։

Խղձի պարուք մը կատարելու համար զնահասաւթեամբ պէտք է յիշել Պրն։ Աւեափս Տ. Ազնահորեանի առաստաձևն ունութիւնները, ինչպէս եզրուորուոյն՝ Պրն։ Առաքէլ Ազնահորեանի օծ անզակութիւնը։

Տարարախան Ազնահորեան վերջերս խիստ խեցն վիճակ մը ունեցած է, այնքան որ Տիկինը ամուսնութեան մասնիկ է լուրջ պարագաները կը ստիպուի ծախել, ամուսնութիւնը համարական զնելու համար։

Խոկապէս միտքու յամտուորէն կը մերժէ մահուան զազափարը իր մասին։ Չուզեր բնուանի թէ չկա՞յ այն անձը, որ իր կատակերութ անմխիթար պատուին իսկ մասցնել կատար իր սուզը եւ կարախացնէր զայն։

Այս օրուան պէս կը յիշեմ, 1924 Դեկտ. 12ին, կէսօրէ վիրջ զացած էնիք Մամբրլիքին թոքախանոցը։ Նոյն օրը թոքախան անոցոք հիւանդաթեամբ մեսուած էր մէր հայրենակից եւ նայնպէս մէր էնդէնական բնկերներէն Սրբազ Սրբական, իր երխասարպ տարիքին մէջ, եսին թողելով այլի տիկինը եւ մէկ հատիկ սիրելի Մարտիրոսը, վեց տարեկան։ Թաղումէն վիրազարձին, երբ այնքան ախուր էնիք եւ յուզուած, Ազնահորեան փարտակաց տիրութիւնը իր կատակերութ։

Մաքին անցուց արգեօք թէ վեց տարի միրջ ինքն ալ պիտի բաժնուէր կեանքն որը թողելով իր մէկ հատիկ սիրելի կարազար՝ վեց տարեկան։

Առ չիմա երբ կը վորձուիմ համառակ կկերպավ պատմել իր բարեմանութիւնները, անդուսպ յաւզումը անկարելի կը զարձնէ յիշատակութեանը շատ մը զրուազներու, որոնց անուշ յիշատակը անջնջելի պիտի մնայ իր բոյոր հայրենակիցներուն եւ բնկերներուն սրտին մէջ։ Կարելի՞ է երբեք մսոնալ և անհետ թողութ իր յիշատակը, ոչ երբեք։

Միրելի Սարգիս, ո՞քափ վազուամ բաժնուեցար մեղմէ։ Թիմիւ բլլուց չոզ առասպակուծ մարմնուոյ վրայ։ Հանդիսան սոկորներուց։

Մարտէլ, 13 Օգոստու 1930

ՆԵՐՎԱՐԴ

ՀԵԾԵԾԱՆՔ

Թախիծն նորէն սրտիս իջաւ, նրգիս վերջին վանկն լուռ շիջաւ։ Մոայլ ամպը հոգիս պատեց, Ու իին սիրոյ լալկան բնարս հեծեծեց։

Տես այն չուառ սիրոը տխուր՝ Ո՞հ կը լափէ անշէջ մի հուր, Տես նա կ'ուլայ ու լուռ կ'ողբայ, Մինչեւ վշտի կարմիր արցունիքն բարանայ։

Սրտի խոցը ո՞հ ինչ խոր է, Միայն մէկը զայն կը բուժէ, Այն որ զայն բոկուց զնաց՝ Տաղու վշտի լովիս ովկիան, ցաւ ու լաց։

Տանջուի՛ր, տանջուիք կեանիք ծաղիկ, Զի ժեզ խեղդէ սիրոյ ալիք, Լա՞ց ու մխա՛ առանց յոյսի, Մինչեւ կեանիքիդ տօգոյն վարդը բառամի։

Թախիծն նորէն սրտիս իջաւ, նրգիս վերջին վանկն լուռ շիջաւ։ Մոայլ ամպը հոգիս պատեց, Ու իին սիրոյ զողողոց բնարս հեծեծեց։

Ե. Ա.

ԶԱՅՆ ՄԸ ՎԱԼԱՆՍԵՆ

Դեռ երէկ տառապանքի զարհուրանքին տակ հազիւ հազ իրենց հացը ճարագ Զնկուցի մէկ զաւկին ծայնն է որ կը լը-սենք, եւ այդ ճայիր կ'ուղի որ իր բաժնը րերէ նոր Զնկուչ թազգի կառաւցման՝ Հայաստանի մէջ։

Վուեմ զգացում խկապէս տառապանքը չէ կրցած խաթարեալ այլը հոգին, այլ տեկի ուժաւորած ու զեզեցկացուցած է զայն։

Թուրոյիան եղբայրներն են տանք, զաւակները Կարառեալ թուրոյիանի, որու տիսուր մահուան լուրը ատինք քանի մը տմիս տուած միացն։

Անձնապէս շնչեք ճանչնար կ. Թուրոյիանը, լսած հնք երեկու աշքն կոյը եւ սակայն հոգուով լուսաւոր մարգուն մասնին՝ իր երախասառորդակիցներուն կողմէ թէ՝ որքան օպտակար մէկը կուծ է անկարուներուն եւ իր զաւակները բնական է որ տորուեր պիտի ըրլացին։

Եւ այսօր 100 Փրանքով իրենց մահակցութիւնը կը րերէն վերջ։ Միւռթեան հանգանակութեան, որ կը յուսանք թէ պիտի զրեկն կեզը վարչութեան՝ խթան մը րլլալով Մարուլի մէր հայրենուկիցներուն։

Հարբիւր Փրանքը թերեւս չնշին զումար մը նկատուի, մէկ հասաքքարուով սակայն այլ չօչափիլի տարկան չէ, այլ կամեցուութիւնը եւ բարոյական բարոնուութիւնը նուիրատուներուն, որոնք հազիւ հազ ինքողինքնին զտած՝ թերեւս իրենց չունեցած է որ կուտան։

Փառաւոր ապատկ մըն է ասիկս որ կուզայ հետու աեցէ մը երբեք անտարբեր ունեւուներուն եւ սանձ մը այն բերան ներուն, որոնք չարունուկ որբերը մտաի փամթուց րրած կը ինասեն Միւռթեան։

Մէն Սէ Ցի

Տ Խ Ր ՈՒ Ւ Ն Ի

Ավագ Նիկո Ենթիք. — Օգոստոս 24ին Զնդուցիներս խոր կակիծն ունեցանք կորսանցներու մեր շատ սիրած և յարզած Տիկ. Տիրուհի Մաթոսնեանը (Տիրոյ Մաման), որ մեց ամիսէ ի վեր անկողնոյ կր ծառայէք:

Թագման ախուրը արարագութիւնը տեղի անեցաւ Օգոստոս 26. Երեքարթի կէսօրէ վերջ ժամը 2ին, ձեռամբ Պատ. Ա. Կէօրիկիցեանի, Հայ Աւետ. եկեղեցեին մէջ: Հակառակ որ մահացի հրաւէրը կարելի եղած չէր ժամանակին հասցնել Հայ թիրթիրու, զարձեալ մեծ թիւով հայրենակիցներ ու ծանօթներ ներկայ էին յաւզարկաւորութեան Ներ Եսրէն, Պրուքլինչն և Ճրբգին, որոնք եկած էին իրենց վերջին յարգանքը մատուցանելու սիրեցիալ հանդուցեալին:

Վեր. Կէօրիկիցեան զամբանակոնով մը զրուտակց նրանցեցալին ապրած օրինակելի կեանքր, իսկ Պրն. Ա. Փառապուտեան զբաւոր հրամեցած ուղերձ մը կարգաց և Տիրոյ Մամային համառօտ կենուազրականն ըրու՛ վեր անելով անոր նկարապի բարձր յատկութիւնները:

Եկեղեցական արարագութիւնն վերջ ինքնաշարժներ հետեւցան մեռելաբարձ կառքին՝ դէպի գերեզմանառաւն, ուր ամփուտեցաւ մայրէկին մարմինը:

Հանդուցեալը որ ի կենդանութեան մէջտ օգտակար եկած էր հայրենակցական զործերու մէջ, վասփաք յայտնած է որ փոխան ծաղկեպասկի նուէրներ րլան ի նոպաս Զնդուցի Վերջ. Միութեան; Մայրէկին այս վերջին փափաքը կատարեցաւ: Ծագկեպասկինը զրկած էին Տիկ և Տիկ. Մաթոսնեան, Տիկ և Տիկ. Ա. Էկրմանեան, Տիկ և Տիկին Ա. Փառապուտեան, Տիկ և Տիկին Ա. Էկրմանեան, Տիկ և Տիկին Յ. Էկրմանեան, Տիկ և Տիկին Յ. Էկրմանեան, Տիկ և Տիկին Պ. Թուլւրեան, Տոքի. Գ. Դաւիթեան, Թուլւրեան և Լորէնսէն, և Պրն. Յ. Մաթոսնեան, Լու Անձէլլուչն, ինչպէս Զնդուցի վերացնաց Միութեան կեզր. Վարչութիւնը:

Յաւակցական հեռազերներ եկած էին Լորէնսէն, Պոռթոնչն և Հայո Փարքին:

Փոխան ծաղկեպասկի նուէրտատաներու անուտացանիւ պիտի հաստաբակուի «Ծօգառ»ի յաջորդ թիւուլ:

Ի սրու միսիթարութիւն կր մտղթենք հանդուցեալի բորբ պարագաներան, և հանդիսաւ իր սոկորներան:

Վէսք Նիւ Ենթք

ԱՅԲ-ՄԵՆ

Շ Ե Ր Ա Կ Ա Յ Ց Ի Դ Ա Շ Տ Ա Հ Ա Ն Դ Ե Ս Լ

Զնդուցի Վերաշնաց Միութեան Շիքակոյի մասնաճիւղին դաշտահանդէսը սեղի անեցաւ Օգոստոս 3ին, Ֆօրէսք Փրիզըլի մէջ:

Այդ օր Զնդուցիներու եկակի դաշտահանդէսը վայելիւր համար զատ վրաթացած էր սոսւար հաստակութիւն մը: Եւ փութացոյ ժամովուրզը անդամ մը եւս ճաշակեց ու զահացաւ մեր սոսար ու ախորժահամ կերպաւուները, եւ զուարձացաւ սրբիւրը՝ թէ տրեւելիսն և թէ ամերիկիսն նուազներու սոսանդուրութեամբ: Վանիկէլին իր խումբով այդ օր զո՞ւ թուզաց բալորը՝ նուազելով իրեկունք մինչեւ ուշ առեն: Միայն կր ցաւինք բանուր որ այս տարի 40 քէյս սոսան ու զարեջուրը և 15 էկյուն թանը քիչ եկան հասարակութեան, սոսք իրիկունք ուշ առեն բալոր բարելիները սպառնացան և մենք չկրցանք զոհացաւ առաջ սպահանջներուն:

Նուազախումբին զործը յաջոզապէս կարգապած էր Պրն. Փիթ Վարժապահեան, որով պարագաներու զոհունութիւնն ու շնորհակալութիւնները կ'երթան Փիթին:

Շնորհակալութեան արժանի են նուեւ հետեւալոյները. —

Պրն. Վազար Վարզանեան, որ թէ թմբուկը նուազկց եւ Զնդուցի հալէին պարագութիր եղաւ քանիցու: Տիկ և Տիկ Պրն. Ապնաւորեան և Յ. Ապրովէթեան (Արօ), որոնք Զնդուցի թիւթէին զործը ստանձնած էին: Պրն. Խ. Ս. Թէլլուն Յ. Խոհարարեան և Լեւոն Վարզանեան, որոնք զնում բործը ստանձնած էին: Տիկ և Տիկ. Ղ. Բունեան, Եղուան, Գ. Թէլլուն, Գարգէն Խորայէթեան, Օրք. Ֆ. Կայումձեան, Մաթենիկ Խորայէթեան և Յ. Ապրովէթեան որոնք մեզ օգնեցին զաշտին վրայ: Պրն. Փիթ Ետյալան, եւ ինքնաշարժույթ միասնին ամբողջ օրը աշխատեցու, զո՞ւթիւն մը որ ամէն մարզու արտած չէ բնել: Պրն. Պապաեան և Տիկին Ն. Յատկալութեան, որոնք իրենց առ արամազրեցին մեզ՝ մեր բոյոր ստարասաւութիւնները համար, և դաշտապայրին վրայ ալ օգնեցին մեղի:

Վերայիշեալ հայրենակցներու զործակցութեամբ մահամիւզիս զաշտահանդէսի սուսանդիւղէս եղաւ կատարեալ յաջողաթիւնը առաջարկութիւնը մը որ արտած ապաւութիւնը առաջարկութիւնը:

ԶՆԴՈՒՅՆ

ԶՆԳՈՒՇՑԻՆԵՐՈՒԻ ԿԵԱՆՔԵՆ

ՇԵՐԱԿՈՅ. — Տիկ և Տիկին Կ. Գետրոսեան իրենց ամսաւուն արձակուրզը անցնուցին Վազէկին՝ Տիկ և Տիկ Թորոսունանի մօս. իսկ Տիկ և Տիկին Զ. Զատիկիան և Եորք. Տիկին Զատիկիանի քրոջ մօս:

*** Պրն. Յ. Տապութիւնի աղան որ ուզգուի Զնդուցի ապաւուծ էր, Եղիպատուէն քաղաքա ժամանակէս սուսանդիւղը: Բարի զալու կը մազթենք:

*** Տիկ. Հ. Եօքսուրեան երկու չորաթ է որ հիւանդ չուսափութ ապագիս կը մազթենք:

*** Փաքրիկ Ալիս Զագաեան մէկ չարաթէ ի վեր հիւանդ ակազնոյ կը ծառայէ, ապաքինում կը մազթենք:

*** Պրն. Պ. Եալլահան ամբողջ ընտանիքով Գաղկաներու հետ միասնի իրենց չարաթական արձակուրզը անցնուցին կը յայտնինք Ճանուրինին, Հաճի Յակուրին և բոյոր ազգակամարդուն, և Երջանիկ կեանք կը մազթենք նորապատկանի ամսուն:

*** Տիկ և Տիկին Ն. Յատկալութեանի փաքրիկին իշխան ծննդեան ասքազարձր տօնուցաւ Սեպտ. 7ին, մօմիկ բակամեներու ներկայացներուն:

*** Տիկ և Տիկին Ն. Յատկալութեանի փաքրիկին իշխան ծննդեան ասքազարձր տօնուցաւ Սեպտ. 7ին, մօմիկ բակամեներու ներկայացներուն:

ՏԵՐՈՒԵ ԲՈՒՆԵԱ

ՖԻԼԱՏԵԼԹԻԱ. — Մէր հայրենակցներէն Պրն. Աւանին թուխտանեան վիրաբուժական զործակցութեան մը բնթառի կուեցաւ: այժմ տունն է եւ բաւական լու: Մէր ցաւակցութիւնը կը յայտնինք և կատարեալ ապագիս բնթառի կը յայտնինք և կատարեալ ապագիս բնթառի:

*** Վէր. Սարգիս Փափամական, որ քաղաքա կը զարդար ապագիս Պարզեւ Փափամականի մահունան առթիւ, ի պաշտօնատեղին վերապարձաւ:

*** Տիկ. Գոհար Կ. Թուխտանեան իր փաքրիկ զալու հիւանդ աղան, մօմիկ ամսաւուն արձակուրզը անցնուն: մարի վայելութիւնը:

*** Տիկ և Տիկ. Պետրոս Պոռոյիան մէկնեցան նիւ Եղին իրենց բարեկամներուն այցելիւր համար: Բարի ճանապարհ կը մազթենք: